

5067

հեղու հայ պատմակա
ովկուն և եկեղեցին
Երևան

241


Ի - 62

1930

31 Oct 2009

ԿՐՈՆԱ-ԲԱՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԻՆՉՈՒ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ
ՊԵՏՔ Է ԵԿԵՂԵՑԻ ԵՐԹԱՅ



Հ. Տ. Յ.

ՀՅՈՒԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՈՐԲ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ԳԼՈՒԽԻԹ
1930

241
h-62

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Որբ. Ընդհ. Միութիւնը որոշած է նոր թափով
մը յառաջ տանիլ երիտասարդներու կրօնա-բարոյա-
կան դաստիարակութիւնը: Ան կ'ուզէ որ որեքրը
հիտաքրքրուին իրենց եկեղեցիով, ուսումնաւիրեն
զայն եւ իբր ճշմարիտ հաւատացեալներ զանան իրա-
գործել անոր առաջադրած զերագայն նպատակը: Որբ.
Ընդհ. Միութեան թէ՛ Սմերիկայի վարիչներու եւ թէ՛
ալ տեղական խորհրդատու մարմիններու վափաքն է
որ մեր նախկին որբերը ունենան անբասիր նկարա-
գիր եւ քրիստոնէավայիլ կեանք: Անոնք կը վափա-
քին նաեւ որ մեր որբերը սիրեն եւ յարգեն իրենց
եկեղեցին, յաճախեն նոն կանոնաւորաբար եւ մեծ-
նան եկեղեցիին ուղղակի ազդեցութեան նիրքեւ:

Յաւալի է որ մեր երիտասարդութիւնը մա-
սամբ մը ուժացած է եկեղեցին եւ կարծես ամօթ
կը սեպէ հոն երթալ, Կարգ մը երիտասարդներու քով
մինչեւ իսկ արհամարհական դիրք մը կը նշմարուի
եկեղեցիին եւ անոր սրբութիւններուն հանդէպ: Հայր
մինչեւ հիմա իր եկեղեցիով ապրած եւ իր հաւատոքի
ոյժով կրցած է զիմագրաւիլ ամէն տեսակի քաղաքա-
կան, կրօնական եւ տնտեսական դժուարութիւններու:

Որբ. Ընդհ. Միութիւնը նախանձախնդիր մեր
տղոց եւ աղջկներուն կրօնա-բարոյական դաստիա-
րակութեան պիտի ջանայ իր կարելին ընել այս
ուղղութեամբ: Այս առթիւ ան բացաւ մրցում մը իր
բոլոր մասնաճիւղերու անդամներուն, գրել կարծ յօդ-
ուածներ՝ թէ ինչո՞ւ հայ պատաճին պէտք է եկեղեցի
երայ նիւթին շուրջ, խոստանալով անոնցմէ լաւա-
գոյնը երատարակիլ տեսրի ծեւով՝ աւելի լայն շրջա-
բերութեան համար: Մեզի յանձնուած զրութիւննե-
րուն մէջ ասիկա առաջին մրցանակը շահած է եւ
մենք հաճոյքով կը երատարակինք զայն եւ յուսով
ենք որ ան իր օգտակարութիւնը պիտի ունենայ մեր
երիտասարդութեան ուռենրը գէպի եկեղեցի ուղղելու:

ՈՐԲ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԻՒՆ



ԻՆՉՈՒ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է — ԵԿԵՂԵՑԻ ԵՐԹԱՅ —

* * *

Հետաքրքրութենէ աւելի խորհրդածութեան
մղող, խօսիլ տալէ աւելի խորհիլ տուող, արտազննուամէ
աւելի ներքնազննուամէ զրդող և մտքին հետ հոգւոյն
խօսող հարց մէ՛ ու հաւանաբար պիտի մնայ ոմանց
համար՝ «ի՞նչ է աղօթքը» և «ի՞նչո՞ւ եկեղեցի երթալ»
հարցումները:

Հմըրունումի անհամաձայնութիւն կամ կարծիքի
տարբերութիւն չկայ կարծեմ սա գաղափարին մէ
թէ եկեղեցի երթալու իրական զրդապատճառն է՝ կամ
աւելի ճիշդն է ըսել՝ պէտք է ըլլայ աղօթել: Բայց ի՞նչ
կը նշանակէ աղօթել:

Մարգկային կեանքի գոյութեան չափ ծեր թե-
րևս հազարաւոր տարիներու այս երկա՞ր ժամանակա-
միջոցին մէջ աղօթքը ևս, չկրնալով զիմադրել բնա-
շըրջումի ազդեցութեան, կրած է զանազան փոփո-
խութիւններ, առած է տարբեր իմաստներ:

Հետաքրքրական է անշուշտ զիտնալ թէ նախ-
նական մարդն իսկ, իր տգիտութեանը և կոշտութեանը
մէջ, ունէր ուրոյն հասկացողութիւն մը, որոշ ըմբըռ-
նում մը գէպի Անծանօթն ու Զօրուորը: Իրեն հա-

26 APR 2013

5067

մար պաշտումի, երկրպագութեան առարկայ էին բնութեան այն բոլոր տարերային ոյժերը որոնցմէ կը սարսափէր ան, որոնք անհասկնալի, անըմբոնելի զօրութիւն մը ունէին իրենց մէջ։ Այսպէս, ան կը պաշտէր Որեւ՛ ոչ միայն իրը ազրիւր լոյսի և ջերմութեան, այլ իրը հսկայ կառք մը որ կը շարժի առանց անխիք կարմիր գե մը որ կը քալէ առանց ոտքի. ան կը պաշտէր Կրակը՝ ոչ միայն զինք ցուրտէ և վայրի անասուններէն պաշտպանող հսկայ բարեկամ մը, այլ նաև սարսափելի օձ մը որ կը խայթէ մարմինը երբ մօտենայ, մռնչող զազան մը որ կը լափէ ամէն ինչ երբ զայրանայ, և այսպէս ամէն իր, ամէն բնական երկոյթ որ կը սարսափեցնէր զինք, որ անիմանալի զօրութիւն մը կը մարմնացնէր իր մէջ։ Ու ան իր ազաշանքն ու պաղատանքը, սոսկումն ու սարսափը, ուրախութիւնն ու ինքնազիտակցութիւնը կը յայտնէր իր անկապ բառերովը, իր աղօթքը, իր պաշտամունքըն էր այդ։

Ժամանակը սակայն իր անողոք անդունդին մէջ թաղեց զանոնք, մտքերը հնագնեատէ զարգացան, վախի զզացումը փոխուեցաւ յարգանի, զեկի հանդէպ սոսկումի զզացումը փոխուեցաւ երկնաւոր հօր մը հանդէպ որդիական սիրոյ ազնիւ զզացման։

Եւ հիմա 20 րդ դարու գիտութեան այս բարձունքին վրայ մենք այլես աղօթք ըսելով կը հասկընանք սլացում զէպի Մաքուրը, Բարին, Ճշմարիտն ու Գեղեցիկը, յարաբերութեան մէջ մանել այն անտեսանելի անիմութիւնը թեան հետ՝ որուն կ'ըսենք Ասուած։

Այսպէս, աղօթքը այս բնութիւնում շրջաններէն անցնելով այսօրաւան, կատարել բնորման հասած է. այն վեհ իմաստ մը Անըմբներական արտայայտութիւն մը

ատցած է, որովհետեւ իսկզբանէ մարդկային էակի ստեղծագործման մէջ կար հոգեկան տարը մը որ իր արարչին կը ճգտէր, և մարզը իր այս ներքին մեծ մղումին ճնշման ներքեւ կը ճգնէր գիտակից իմաստ մը և արժանավայել արտայայտութիւն մը տալ անոր։

Բայց մղումը ներսէն էր՝ ինչքան ալ ան զանազան շրջաններու մէջ և ցեղերուն քով տարբեր արտայայտութիւններ ստացած ըլլայ: Այսպէս եղած են արդի բոլոր կատարելազործումները թէ՛ բնախօսական, բարոյական և հոգեկան մարդերու մէջ։ Ոչինչէն ոչինչ կ'ստեղծուի։ Շատ մը արժէքներ իրենց սկզբնաւորութեան մէջ միայն՝ զօրութենական՝ հետարգնեատէ զարերու հոլովոյթին հետ պարզուած, մեծցած և կատարելազործուած են։ Այսպէս եղած է նաև աղօթելու ձիրքը մարդուն մէջ։ Այն ամէն դարու և շրջանի մէջ իր Սրարչին ձգտած է ներքին անդիմագրելի մղումով մը և ուզեր է հոն իր հոգւոյն խաղաղութիւնը և րանութիւնը գտնել։ Եկեղեցոյ հայրերէն Ս. Օգոստինոսի հոգւոյն խորերէն բղխող հառաչը, «գուն մենք քեզ համար ստեղծած ես և մեր հողիները քու մէջդ միայն կրնան իրենց խաղաղութիւնը գտնել» և կամ սաղմոսերգուի հոգւոյն տենչը «ինչպէս եղջերուն ջրի վտակներուն կը փափաքի, այնպէս ալ իմ անձս քեզի կը փափաքի, ով Աստուած» մեկուսի արտայայտութիւններ չեն և կը յայտնեն տիեզերական ճշմարտութիւններ՝ թէ մարդ էակին մէջ զօրաւոր բաղձանք մը կայ իր Սրարչին ձգտելու անոր հետ յարաբերութեան մտնելու և խօսելու. և արդէն աղօթել ըսել է խօսիլ հոգիով։

Ազօթքի բնոյթի մասին այսքան մը բացատրութիւն տալէ վերջ սկսինք անաչառ և անկողմնակալ կերպով դիտել և քննել սա հարցը, «ինչո՞ւ եկե-

63478-67



զեցի երթալ» կամ «ի՞նչո՞ւ հայ պատանին պէտք է եկեղեցի երթայ»:

Տարակոյսի, չըսելու համար հակառակութեան, զգացում մը անմիջապէս կը պաշարէ մեզ. բայց ի՞նչ հարկ կայ եկեղեցի երթալ աղօթելու համար. չէ՞ որ կրնամ տանս մէջ ալ աղօթել, կամ թէ չէ՞ որ Յիսուս ըստ, «մտիր սենեակդ ու ծածուկ աղօթէ»: Այս՝ շատ շիտակ, բայց երբ կը հարցնենք սոյն հարցումները, անկե՞ղ ենք մենք դոնէ մեզի, կը մտնե՞նք մեր սենեակը ծածուկ աղօթելու: Գործնական ըլլալու համար պէտք է խոստավանինք որ դժբախտաբար շատ հազորագիւտ է թիւը այն պատանիներուն, որոնք կը հետեւին Յիսուսի այս մեծ խրատին. այս այսպէս է, լաւ կամ գէշ, հաճելի կամ անհաճոյ, հազուագիւտ են անոնք որոնք կ'աղօթեն իրենց սրտին մէջ, հոգւոյն խորէն: Ուրիմն աշխատինք գործնականը հաշտեցնել գաղափարականին հետ, մարմնականը՝ հոգեկանին, արտաքինը՝ ներքինին հետ:

Հայ պատանին պէտք է եկեղեցի երթայ, որովհետեւ հո՛ն միայն կարելի է զտնել այն ներենչող մըքնոլորտը, որ մեզ պահ մը կը քակէ մեր աշխարհիկ կապանքներէն, որպէս զի մեր հոգին երթայ միանալու այն մեծ զօրութեան հետ, որ ոչինչէն գոյութեան բերած է այս անհուն, անսահման, մարդկային մըտքի ու երեակայութեան սահմանին մէջ իսկ չի պարփակուող տիեզերքը. հո՛ն է որ երբ տեսնենք թէ ամէն ոք ծնրադրած կամ լուռ խոկումի մէջ սրտագին կ'աղօթէ, ներքին ուժ մը կը մղէ մեզ մոռնալ այս աշխարհի հոգերը և ապրիլ սիրոյ և զմայլումի կեանքը:

Հայ պատանին պէտք է եկեղեցի երթայ, որովհետեւ եկեղեցին իր կազմութեան, իր էութեան մէջ իսկ կը մարմնացնէ պաշտամունքն ու վերացումի դե-

ղեցկութիւնը: Գրեթէ մեր բոլորին համար ալ եկեղեցին իր մէջ ունի մի ինչ որ աւանդական, հետեւաբար և խոր յարգանքի և պաշտումի զաղափարը: Ամէն անդամ որ եկեղեցի կ'երթանք, ան մեզ կը յիշեցնէ մեր մանկութեան այն հին, բարի օրերը, երբ մենք մեր քրոջ կամ եղբօր, մեր հօր կամ մօր ձեռքէն ըլունած եկեղեցւոյ զանդակին զիլ ու խորհրդաւոր դօղանջովն հրաւիրուած կը դիմէինք հոն, մեր մանկական անբիծ սրտէ բղխող երկու խօսք աղօթքը արտասանելու, մոմ բոնելու կամ քարոզ լսելու: Ահա այս և նման յիշատակներ պիտի պաշտրեն մեզ, ու մենք ակամայ պիտի տարուինք երկու տող աղօթք ըսելու, մինչ այդ խունկի վերացնող ծուխը գուլա՛յ գուլա՛յ վեր բարձրանալով, մեր հոգիներն ալ պիտի բարձրացնէ դէպի ամենազօր էակը:

Հայ պատանին պէտք է երթայ եկեղեցի, որովհետեւ հո՛ն է որ ան կրնայ ձգրտորէն ճանչնալ սիրոյ գօրութիւնը և զոհողութեան վեհութիւնը. հո՛ն է որ կը տեսնենք Քրիստոսի՝ Մեծ զոհուղին՝ նկարը, իր սիրագորով մօր գրկին, կամ խաչելութեան և չարչարանքի պահուն, ուրիշ տեղ մը անոր Յարութեան նկարը կամ Սուրբ Գրքէն հատընտիր նախադասութիւն մը գրուած, այս բոլորը մեր մտքին և հոգիին վրայ անզգալբար ազգելով կամայ ակամայ կը մղեն մեզ ըլլալ անկեղծը սիրող, ճշմարտութեան ախոյեան ու մեր դաւանած բարձր զաղափարներուն համար նուիրուղներ:

Հայ պատանին պէտք է երթայ եկեղեցի, որովհետեւ եկեղեցիին լուռ ու մերթ ընդ մերթ գեղեցիկ շարականի մը կամ հոգելոր երգի մը երգուելովը, քարոզի մը ունկնդրութեամբ կամ Աւետարանի մը ընթերցումովը աւելի խորհրդաւոր դարձող այն միջա-

վայրին մէջն է որ մեր հոգիները առիթ ու միջոց կը գտնեն յարաբերելու տիեզերքի ոյժին՝ Սաստուծոյ հետ, Անոր մեզ չնորհած ոյժին համար չնորհապարտ ըլլալու և նոր ուժ ամրաբերու համար։ Հոն է որ կը քարոզուի մաքուր նկարագրի, բարձր գաղափարականի կազմութեան անհրաժեշտ մասերը։ Հոն է որ երր մարդ ինքինք յարաբերութեան մէջ մտած կը գտնէ, այս անծայրածիր տիեզերքի ստեղծիչին հետ, երբ կզգայ, երբ կը շօշափէ հոգիով այդ անսպառ զօրութեան աղբւրը, այն ատեն է որ մարդ կրնայ լիակատար կերպով ըմբռնել թէ ինչ է ինք— հիւէ մը, գրեթէ անըշան մասնիկ մը արարչութեան մէջ, մէկ խօսքով ինքնագիտակցութեան կուգայ, կ'սկսի քննել ինքինք, բաղդատել ինքինք, ու հասկնալու իր իրական արժէքը մէկդի թողուլ անտեղի հպարտութիւնը, ինքինք իսկաւանէն շատ աւելի բարձր կարծելու և դաւանելու ունակութիւնը, և նոյն ատեն ինքինք բոլորովին ոչինչ սեպելու տկարութիւնը, ըմբռնելով թէ ինք ալ իբր այդ անիմանալի զօրութեան մէկ մասնիկը, իբր անոր մէկ ծիլը ունի իր մէջ թաքուն ոյժեր, որոնք եթէ յարմար կերպով ու իրենց տեղին դործածուին կրնան մեծապէս օգտակար ըլլալ թէ իր ազգին և թէ հանուր մարդկութեան։

Հայ պատանին պէտք է երթայ եկեղեցի, որովհետեւ եկեղեցին է եղած մեր ազգային զոյութեան ամենամեծ ազդակներէն մին. երկա՛ր ժամանակ եկեղեցական իշխանութիւնն է որ շարժած է հայ ազգի գոյութեան անիւը, ղեկավարած ու առաջնորդած է զայն երկար տարիներու հուր ու սուրին, արիւն ու արցունքին մէջէն։ Մեր ամենամեծ ու օգտաշատ ազգասէրները եկեղեցին է որ առած են իրենց ուղղութիւնը. Քրիստոսի սիրոյ աւետարանը, անոր ձւմա-

րիտ և բարձր սկզբանքները, իր իտէալի ճամբռուն զոհողութեան օրինակը մղած և քաջալերած է մեր մնած ազգասէրները, որոնք անոր բարոյական զօրութեան վրայ յենած անվհատ շարունակած են իրենց տաժանելի, բայց խորքին մէջ հաճելի բեռը, մեր խեղճ ազդի բարձրացման, ազատագրման կապարէ բեռը։

Եկեղեցւոյ մէջ է որ կուսուցուի խաղաղութեան բարութիւնը, «Բարի արարէք թշնամեաց ձերոցախ սկզբունքները, որոնք թէե այսօր մի քիչ անզործնական կը թուին, բայց տարիներու թաւալման հետ պիտի հասուննան և ըլլան համայն մարդկութեան նշանակւոր, Սզգերը յոգնած են այլես կոիւէ, պատերազմէ։ Շատ թափեցաւ մարդկային անմեղ արիւնը, շատ յաճախ եղբայրն իր եղբօր արիւնը խմեց, շատ յաճախ մարդեր, իբրայ յօշոտեցին անզօրէն։ Այսօր սկսած է մեծ շարժում մը, խաղաղութեան, համազործակցութեան, յայնախանութիւնն, ուրիշներու գաղափարները յարգել զիտնալու շարժումը, արդէն իսկ գտած է բազմաթիւ հետեղներ։ Եկեղեցին այն միակ վայրն է ուր ամէն տեղէ աւելի կը բարոզուի խաղաղութեան ճշմարտութիւնը, «Երանի խաղաղասիրաց, որովհետեւ անոնք պիտի ժառանգեն երկնքի արքայութիւնը»ի խոստումը, և արդէն գործնական կեանքն ալ հետզհետէ ցոյց կուտայ, աւելի ճիշդը կը փաստէ թէ իրապէս «առւրով զարնողը սուրով պիտի զարնուի», կամ թէ «ինչ որ ցանես այն կը հնձես»։

Երթանք եկեղեցի, ոչ միայն մեր սիրան ու հոգին, այլ ամբողջ էութիւնը լիցնելու այս ճշմարիտ ու օգտակար գաղափարականներով։

Կրօնական հաւատալիքները լոկ զգացումի ու երեսակայութեան վրայ հիմնուած չեն։ Մեծ գիլիսոփաններ և նոյն իսկ շատ մը նշանաւոր զիտնականներ,

իբր արդիւնք իրենց կատարած զննութեանց , եկած են
այն խոր համոզման թէ բնութիւնը , այս հրաշաղար-
ման տիեզերքը արդիւնք է ստեղծող մտքի մը , անդմ-
բըոնելի զօրութեան մը : Դիտած էք երբեք աստե-
ղազարդ երկինքը գիշերին մէջ , անհամար տիեզերք-
ներ և արևներ , մոլորակներ ու արբանեակներ , որոնց
մէջ մեր աշխարհէն հազարաւոր անդամ խոչորներ
շատ կան , և որոնք հսկայ արագութեամբ կը սուրան
միջոցին մէջ առանց բաղխումի , միշտ՝ մաթեմաթիքա-
կան հաշիւներու վրայ հիմնուած սկզբունքով մը՝ շար-
ուած իրարմէ որոշ հեռաւորութեամբ : Ինչպէ՞ս բա-
ցատրել բնութեան այն մէծ շտեմարանը , որուն մէջ
գեղեցկութիւն , կարգ ու կանոն , առաջնորդող մտքի
ամէն ապացոյց ի յայտ կուգայ . ինչպէ՞ս բացատրել
մարդու ներքին կեանքին մէջ զտնուող կամք և խիղն
կոչուած ոյժերը . ինչո՞ւ մեր խոհճը կը տանջէ մեզ
երբ մենք յանցաւոր ենք :

Այս ամէնը չէ կարելի վերագրել կոյր բաղզի
կամ դիպուածներու շարանի մը , անոնք մՏի , կա-
ռավարող և առաջնորդող մտքի մը զոյութեան ապա-
ցոյցներն են , անոնք արտայայտիչներն են խորհող ու
գերագոյն կամքի մը , որ կը կառավարէ այս արար-
չութիւնը , ինչպէս զօրավար մը՝ հսկայ բանակներ :

Եկեղեցին այն միակ վայրն է , ուր ինչպէս վերը
յիշեցինք , ամենէն աւելի մօտէն կարելի է զգալ այդ
խորհող և առաջնորդող էակի զոյութիւնը ու յարա-
բերիլ անոր հետ մեր հոգիի աչքերով : Եկեղեցին ամե-
նայարմար միջավայրն է մեզ վերացնելու Մեր Արար-
չին մօտ , անկէ ստանալ նոր ոյժ ապրելու և ծառա-
յելու մեր նմաններուն



8W
Կարդալէդ վերջ ուրիշի մը տուր, որ ան
ալ օգտուի:

Կարդացէք եւ տարածեցէք
«ՈՐԲԱՇԽԱԲ ՀԱՏՈՒ»

Տարեկան բաժնեգին՝ 80 Ա. Դ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0162260

